

Յարանուանութեանց Մերձեցումը

Գրեթու գիտան և Տպագրութեան Յո
քելեաններուն առթիւ Հայ յարանուանու-
թի.նաներու այնչափ կուանդուն վարուժ
Եսկի իրենց Մալը Ներակը, պահ մը ամ-
բոզ Ազգին մէջ անուն հրծուանք և ո
գերութիւն պտտցնելէ վերջ, այսօրեր,
իր իրական խորքին մէջ. կը մանէ զար-
ձեալ այնպիսի իստաղարձ փուլի մէջ, որ
մեզի խոռովգ պատճառեկի վերջ, յուսա-
խարութեան կը տանի և արդարօքն մը-
տածել կրնայ տու թէ այդ խանդափա-
ռութիւնո, որ քանի մը տօնական օրե-

ունքը առաջ կատարել ու առաջ մասն ու մասնական օրինա-
րու մէջ միայն երեցած էր, զգ-ցումի պատթիկացոյն և այլութեան տակ աւելի
պազմ չէր արուեստակիալ բան մը, քան
բնական և ինքնարեր մերժեցում մը ազ-
գին զանազան հաստուածներու առաջաւոր
գասակարգերուն մէջ, քանզի հազիւ տօ-
ները կ'անցնին արցէն, անա այդ մերձն
ցումն ու միութիւնն իրենց ետքը կը թ-
շուն տաշեղի բ'ցէն աւելի կարծատե-
խարուսիկ իրականութիւնն մը, որուն
չուրջ հազիւ տաքցող և իրարու երկո՞ն-
ցուած բազուկները կըսկին նորի՞ն պաղիի
և ցրտանալ իրարմէ, որովհետեւ լուցկիի
մը բացին երկնցած հազիւ կարծ ատե վա-
յելիքի մը վրայ հիմնաւելով կարեի շնէ
հաշուել թէ արցէն ընզարմացած մարմինը
գաղջացած է և սառած հոգին կինզա-
նութեան նշաններ սկսած է ց'յց տաէ:

Տօներէն վերջ մերոյարանուանութիւնն
ները, կարծես զդշացած կ'երեին այն
մերձեցումի և միութեան առաջարկէն,
որ ինքնայտառյց կերպով և սիրուն առա-
ջարկով մը իրենք առաջինը բերին մեզի,
հանգստաւոր օր մը, իբր իրենց սրտի ըն-
ծան։ Այս զջումը քիչ մը շատ չ' նմա-
նիր գինովի մը ոթափումին հետևող առ-
տուան ինքնայտակցութեան գալուն
ուր ինքզինք վերլուծելով կը զտնէ թի-
շատ բան վրայ տուեր է արդարեւ և կը
փորձէ իր նախորդ օրուան շոայլածը վի-
րագտնիլ և անոր տէր ըլլան նորէն

Հայ-թողոքական յարգելի հասարակութեան Պալմայ մէկ քանի աչքառու և կարեւոր անջամները, ինչպէս կը յիշենք այդ խանջապառութեան օրերուն մէտաղաքարած էին դաշինքի թուղթը մը որ ազգային միութեան մը «Եղբայրութեան» կիսութեանիցը կը դրոշակէնք Հիմա աղ անդամները իրենք են որ, ահասկանալի վերադարձով մը, փախուստ ճամփաներ կորունեն, առարկելով թէ իրենք անհասարար և անպաշտոն կերպով ստորագրած են այդ դաշնաց թուղթը իսկո՞ւ յանկարծ այս վերադարձով:

կը թուի թէ, Տօներէն զերջ, երկու
յարանուանութեանց մալրաքաղաքին ո
ռաջաւոր գասակարգերու և յատաւորա
կան շրջանակներու միջև միութեան նընդ
րոյն գործնական ընթացք մը ուուր հա
մար երկու կողմէն ալ նպաստակին շուր
միտքեր հակակալելու և դիրքեր ճշգիւր
անպատճու փորձեր եղած են և իրարու
միտք ջաջափուած ու իրենց սպասածի
անք են առած զիրար:

պիտօն առ գտարար։
Ակները է թէ ուր որ երկու յարմին
ներու միջև դաշնակցութիւն մը պիտի ըլ
լայ և հասերացնութեան գործ մը պիտի
հետապնդուի, հոն երկուստեք զո՞ղո՞ց

թիւններու պէտքը կա:

Զանգութիւն պէտք էր ընել ուրիմ
Բայց ո՞ր կողմէն պէտք էր այդ զնո՞
... Անձնու անձ կարեւոր խրտութիւնը

Պաթիւնը, այս կարևոր մասունքնեւ
Յարանուան լթեանց մէջ երկար ժա
մանակէ ի վեր կրօնական ապակեղ

բռնացում մը գդրութիւն ունեցած է, որ
խօսքով չը կրնար զիրցցուի և ոչ ալ ի-
րարու հանգիւ շատը ունեցած զգացումներով
Բայց քաղաքական ապահովությունը
գեթ կարելի չէր բառակար

Յարեւանի հրուս առթիւ մեր Հայ Բա-
գրական եղբայրներ գեղ եցիլ պատեհո-
թիւն մը աւանցան, որտէ կրնային օգ-
տաւիր կես առաջ առաջ առաջ մեղքի ո-
նեցած ցաւըրի անշատաւմի մը նոյն քան-
դական անհմիթութիւնները բառնա-
մեկ հարուստածու։

Ո՞վ չգտներ որ մեր թէ՛ Հայ Կաթողիկէ
և թէ՛ Հայ Բողոքական եղբայրերու, չե՞ր
ըստ կրօնական, բայց զոնէ քաղաքական
տեսակիտներու հեռացումը աւելի վերջին
կիսադարձն արուեստական գործն եղած է
թուրք պետական շժանակներու ուս ըս-
կըզբանքին, քաֆանեա՛, զի տիբրցեւ

Հայ Պատրիարքարանին դիրքը և ուսուա
տացնելու և տկարացնելու խելագար մը
տայսութիւնը նախին ոչծիրի վարդէն
բռն Կողմէն այն օրերէն կըսկսի արդէն
երբ ոչ միայն մեր Պատրիարքարանի եր-
բանին ենթակայ Ասորիներու առանձին
Պատրիարքութիւն մը կըսանդգուի, այլ
Հռոմէականութեան բարաք հայերուն և ո-
մար ալ, որո՞ք երբեմն գոնէ Հայոց
Պատրիարքարանի իշխանութեան տակ էին
կը տրուի Հայ-Կաթոլիկ նորաստեղծ Պատ-
րիարքարան մը :

Գրեթե ատկէ քիչ զի հրջ նոյնը տեղ
կռանենաց մասնաւոր փերմանով մը ար
տօնուած Հայ-Բագրատականաց Ազգապետ
տարանի մը հիմնարկութեան գործին առ
թիւ ալ:

Ահա միենայն ազգին ծոցին սէջ և
բեք առանձին աթոռներու ստեղծա
գործութեան զիւայնն սազրանք մը
ոյուն նպատակն էր միայն բաժնէ ո
տիրու:

Ասիրիա մենք էինք որ շըմբանցինք
և զեռ չենք ուզեր սրբանել թէ այսպիսի
հաւատմիտ ու արուեստական ձևով եղան
խորթացում մը, եթէ զեռ ասկէ վերջ
ալ մեր ներքին անհասկացողութիւններու
շարունակութիւններու կրնա
ու անհանգույն արիւնքներու կրողը. նոյն հայրե
սիքն ունեցող, նոյն լեզուն խօսող և նոյն
շահներով իրարու հետ կապուած ազգի մ
զաւակներուն համար:

Անջատումը կրօնական ըլլայէ աւել
քաղաքական է, և բռն վտանգը հայ է

Յորեկեաններու առթիւ երբ միութեա
խօսքը կըլլար, մինք ամենին աւելի անո
քաղաքական կողմն էր որ ի նկատի կը լ
ահանցինք. զի կը օնականը իւրաքանչիւ
անհատի խցիք գործ մըն էր, մինք քա
ղաքականը՝ ամրող ազգին թէ անհատա
կան և թէ հասաքական հետապնդիլ մը
տասեեռումը ույալու է:

ՄԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԱԽՖԱՆ ՔՆԵՐՈՒ

մէջ Հայ լուսուրքականը, Կաթողիկէն ո
Բողոքականը ամենքը միասին տանջուռ
ցան, զոհուցցան ու վեստուցցան, և եր
անոնց հետեւանքով՝ այսօր քաղաքակա
նպատակներ ունինք հետապնդելիք, ին
չու հոն ալ ըրլանք միասին, ինչպէս միա
սին եղանք է բափախական կեանքի մ
մէջ, բարիստրական նպատակներու շուրջ
է գործունեած ամեն, եկա ունինք առնիւ

և հարայի ամէն Արքայի ուժութեանը առարկա է, թ. ի. Միութեան, Միացեալ Բակեան, Արքայի առաջակա ամառանամենքուու, Այլիամաս նամենքու մէջ, ձեռք ձեռքի տուած կաշ խամբնք այսօր Լուսաւորչականը թողարքականը ու Կոմունիկը՝ առանց իրագու

զանագաւելու, միթէ նոյնը չէ՞սօք կրնար
ընել մեր քաղաքական նպատակներու ու
հաստապնդումի նշանակալիք օրերուն մէջ
ալ, երբ ան կրնար մեծ ու քարերու հե-
տեւանքներ ունենալ հայկական կեանքի
բոլոր քաղաքական իրադարձութիւննե-
րուն վրայ:

Բարց կը թուի թէ ոմանց կրօնական
խզճառանքը գեռ ի վիճակի չէ քաղաքա-
կան ուժով խզճառանքը մըն ալ համահա-
ւասար սաեղծագործելու իշենց մէջ և դեռ
ոմանց համար աւելի սիրելին է վիշտու վի-
ճերու շուրջ ժամանակ անցնել, քան ազ-
գալին ճգնաժամին վրայ շիտակ նախիլ և
շիտակ տրամաբանելը:

Բայց պետք է վերջ տալ կրօնական և
դաւանական տեսակի տնիկութ և սպրեցներ
նախ Հայուն քաղաքական մարմինը և
վերջը նորին։

640